

9046

5-94

ԵՐԱՆԵԼԻ

ՏԵՐ ԿՈՄԻՏԱՍ ՔԵՍՄԻՐՋԵԱՆ

ԸՆԿԵՐԻՑ ԱՆՄԱԹԻՈՑ

ՆԱՀԱՏԱԿ



Երանայման հանդէսի առթիւ

Պատրաստեց

ՀԱՅՐ ՅՈՎՀ. ՎՐԳ. ՄԸՍԸՐԵԱՆ

ՅԻՍՈՒՍԵԱՆ



« Փառք եւ պատիւ սիբեյի Հայուրեան... »

Պիոս Ժ.Ա. ճառ 1929 մայիս 20 ի.

281.64

5-94

ՊԵՅՐՈՒԹ
1929


04 JUL 2013

9046

04 NOV 2009


Ի մօտոյ հրապարակ պիտի ելլէ Երանելի Տէր Կոմիտասի
 քնդարձակ կենսագրութիւնը ժրանութեան լեզուով: Հեղինակը՝ Գե.
 Հայր Հանրիկոս Քիօնէլ (R. P. Henri Riandel, s. j.), նախկին սե-
 փառ Յիսուսեանց Փոքր-Հայոց սուափեութեան եւ Պոլսոյ
 վանքին, բազմաթիւ դիւաններ պրփսելով ուսումասիրած է Հայոց
 պատմութեան Երանելոյն ապրած շրջանը. իր հետազոտութեանց
 մէկ մասն է որ լոյս պիտի տեսնէ ընդհուպ:

Կիմանանք թէ յետոյ նոյն երկը հայերէն լեզուով պիտի
 հրատարակուի, բարգմանութեամբ եւ հոգաւորութեամբ Վ. Ենէսիկի
 Միլիթարեան Հայրերու:



58227-67

Հրամանաւ մեծաւորաց.



Հոովմ. Ս. Պետրոսի Մայր եկեղեցին

Մի քանի օրէն՝ կիրակի, 23 Յունիս 1929, շքեղ
 հանդէս մը տեղի պիտի ունենայ Հոովմ Ս. Պետրոսի
 Մայր եկեղեցւոյն մէջ, ի փառս Աստուծոյ, եւ ի պատիւ
 հայու մը՝ Երանելի Տէր Կոմիտաս Աւագերէց Քէօմլւր-
 ճեանի, նահատակուած Կ. Պոլսոյ մէջ 1707 նոյ. 5ին:
 Առաջին անգամ է որ հայ մը կ'արժանանայ Հոովմի
 կողմանէ պաշտօնական Երանացումի: Գրքոյկիս նպա-
 տակն է համառօտ կերպով զազութիս ծանօթացնել Տէր
 Կոմիտասի սքանչելի անձնաւորութիւնը եւ այսպէսով
 թէ առիթ տալ գիտակցաբար միացնելու մեր հոգին
 հանդիսաւոր գոհարանութեանց, եւ թէ փափաք ար-
 թնցնել լաւագոյն ճանչնալու հայ ազգին այնպիսի մէկ
 զաւակը որ փառքն է հանուր քրիստոնէութեան:

ԱԶԳԻՆ ՎԻՃԱԿԸ

Պատմիչները տխուր կերպով կը ներկայացնեն հայոցս վիճակը 1707 դարուն՝ «հայ կեանքի և գրահանութեան այդ ամենախեղճ դարուն» :

Այս խօսքերուն հեղինակը՝ Տօքթ. Վահրամ Թորգոմեան, երանելոյն աւագ եղբօր՝ Երեմիա Չէլեպի Քեօմլուրեմեանի Ստամբուլի Պատմութիւն գրքին մէջ կը յաւելու (էջ 172—3). «Պատրիարքական խայտառակութիւններու տարիներ էին այն ատենները. պատրիարք պատրիարքի ետեւէ կը փոխուէր շուտով, ո՛չ թէ ժողովուրդին ձայնովը, այլ մին զմիւսը կը տապալէր, միշտ անձնական հաշիւներով և սին փառամտութիւններով, ի վնաս Ազգին...: Պատրիարքական կռուալից խնդիրները չվերջացած, նոր ազէտ մըն ալ կը սկսէր տեղալ Ազգին գլխուն. կրօնա-ծիսական վէճերը՝ որոնք ազգային նորանոր երկպառակութիւններու ստեղծիչ եղան : Այդ բոլորին մէջ գործ տեսնողը զբամն էր որ հայ ազգին գրպանէն ելլելով կ'երթար կը լեցնէր մեծամեծ թուրքերուն անյագ տոպրակները: Արդէն թուրքն ալ վարպեան էր քրիստոնեայ հպատակներուն միջև երկպառակութիւն ձգելու մեթոտին :

Այսպիսի ժամանակամիջոցի մը մէջ է որ ապրեցաւ և վերոյիշեալ շահատակութեանց զոհ գնաց Երանելին Տէր Կոմիտաս :

ԿՈՄԻՏԱՍԻ ՄԱՆԿՈՒԹԻՒՆԸ

Կոմիտաս զաւակն էր ազնուական ծնողներու, Տէր Մարտիրոս քահանայ Քէօմլուրեմեանի և Յուզիթա երէց-կինին : Կ'երեւի թէ Քէօմլուրեմեան ընտանիքը յաջոր-

դարար բնակած է Պոլսոյ Մարմարայի ափունքին վրայ գտնուող Թաղերուն մէջ՝ Գում Գարու, Վլանկա և Սամաթիա : Տէր Մարտիրոսը կը քահանայագործէր այս վերջնոյն Սուլու Մանասըրը կոչուած Ս. Գէորգ եկեղեցին : Կոմիտաս աշխարհք եկաւ Վլանկայի մէջ 1656 ին. իրմէ առաջ Աստուած ծնողացը պարգևած էր ազջիկ մը, յետոյ մանչ մը՝ վերոյիշեալ Երեմիա Չէլեպին որ նշանաւոր և օգտակար ազգային մը եղած է. իրմէ վերջ ալ ուրիշ մանչ մը՝ որ նոյնպէս քահանայ եղաւ :

Հայրերնուն վաղահաս մահուամբ որբացած, կը մեծնան իրենց մօրեղբօր՝ բարեպաշտ և ուսեալ Ամբակումին հոգածութեամբը : Յետոյ Կոմիտաս կը յանձնուի Այնթապցի Մինաս վարդապետին որ իրեն կը սորվեցնէ քերականութիւն, ճարտասանութիւն և Աստուածաբանութիւն : Արդէն Կոմիտաս, մասամբ հօրը խնամքով, լուրացուցած էր մայրենի լեզուն՝ որուն ապացոյցն են իր սիրուն գրուածները :

Ուշիմ, խելացի, ուսման սիրահար և աշխատասէր Կոմիտասը արագ կը զարգանար. գեղեցիկ ձայնովը ալ զպրութիւն կ'ընէր Սամաթիոյ Ս. Գէորգ եկեղեցւոյն մէջ :


ՔԱՆԱՅՈՒԹԻՒՆ

Հասունցած և զարգացած բարեպաշտ զպիրը կ'ամուսնանայ Հուռի անուն կեսարացի համեստ աղջկան մը հետ, քահանայ կը ձեռնադրուի Սամաթիոյ Ս. Գէորգ եկեղեցւոյն վրայ և քիչ ժամանակ վերջը կ'անուանուի Աւագ քահանայ նոյն եկեղեցւոյն :

Ունեցած է երկու մանչ զաւակ և չորս աղջիկ, որոնց կրթութեան և պարկեշտութեան ուշով կը հսկէր. կը յանդիմանէր իր կիներ երբ աղջկանցը զարգարուն հաղուտներ հաղուեցէր: Այդ ատենները (1695), Տէր Կոմիտաս յարաբերութեան կը մանչ Պոլսոյ մէջ գործող կաթողիկ Միարանութեանց հետ՝ Տօմինիկեան, Քարուչինեան և Յիսուսեան: Այդ կրօնաւորներուն հետ կը խօսակցի, կ'ուսուսնասիրէ, կ'աղօթէ. վերջապէս համոզուած՝ կ'ընդգրկէ կաթողիկէ եկեղեցւոյ զաւանսքը, որն իրեն թէ ճշմարիտ կ'երևի, թէ հաւատարմագոյն Ս. Գրիգոր Լուսաւորչի և Հայաստանեայց եկեղեցւոյ հայրապետաց զաւանանքին: Նոյն ժամանակները Պոլիս կը հասնէին երկու եռանդուն վարդապետներ՝ Էրզրուացի Սաչատուր Առաքելեան և Սեփաստացի անմոռանալի Մխիթարը՝ հիմնադիր Մխիթարեանց Միաբանութեան: Տէր Կոմիտաս կը բարեկամանայ անոնց հետ և անոնց պէս սուրբ եռանդով կը լծուի իր նուիրական պաշտօնին:

ԲԱՐԻ ՀՈՎԻԻ

Յիրաւի Փրկչին Ս. Գրոց մէջ նկարագրած բարի հովիւն եղաւ Տէր Կոմիտաս աւագերէցը: Խնամքով կը կատարէր եկեղեցական արարողութիւնները. անուշ ձայնն ու սրտաբուխ շեշտը շարականաց նոր հրապոյր մը կուտային. հապա քարոզները խիստ հաճոյ էին իր հօտին: Աւագ ուրբաթ գիշերները նոյն իսկ հեռաւոր թաղերէն՝ Սկիւտարէն, Պալաթէն, Կալաթայէն, բազմաթիւ հաւատացեալներ կ'ուղեւորէին դէպ ի Սուլու



Սամարիա. Ս. Գեորգ եկեղեցին. (Սուլու Մամսարը)

Մանասթըրը Ս. Գէորգ եկեղեցին, լսելու համար երանելւոյն Լացի քաղաքը: Կէս դիշերին, ճրագները մարած մուժ եկեղեցւոյն մէջ կսկսէր Յիսուսի չարչարանաց նկարագրութիւնը. յուզուած ամբողջ եկեղեցին կ'ողբուկոծէր Փրկչին ու Տիրամօր ցաւոց վրայ: Հոգեւոր խօսակցութիւններով ալ կ'աշխատէր բարեպաշտութիւն տարածելու, և զէպ ի կաթողիկոսութիւն հրապուրելու: Քաջութիւնն ունէր ամէն ջանք թափելու որ վերստին քրիստոնէացնէ իսլամացած հայերը. մի քանիներ տեւականապէս ազատելու համար դրամ հայթայթելով եւ րոպա խրկած է:

Աղքատները սիրելի էին իրեն. Ձատկի առթիւ տուները օրհնելու ատեն, աղքատաց նուէրները չէր ընդուներ. ինք կուտար անոնց, երբեմն իսկ վերարկուին տակը երկու երեք օգգա միս պահելով կը տանէր կը բաշխէր տնանկ ընտանիքներու:

ՈՒՐԻՇ ԶԲԱՂՍՈՒՆՔ

Իր ժողովրդապետական պարտականութիւնները կատարելէ վերջ, մնացած ժամանակը պարապի չէր անցներ. Ս. Գիրք կը կարդար, փրկիստիպական և Աստուածաբանական գրքեր կ'ուսումնասիրէր. Նաւրեկը, Լամբրոնացւոյն մէկ երկը ընդօրինակած է. ինքն ալ ողբեր շարագրած է ազգին աղէտներուն վրայ, տաղեր յօրինած է Տեառն մերոյ չարչարանաց և Ս. Կոյս Աստուածածնայ վրայ. հալածուած ատենը, երկար ամիսներու ժամանակամիջոցին, Գործք Առաքելոցը

տոնաւորի վերածած և պահ մը անոր հասոյթով ապրեցուցած է իր բաղմանդա՛ր ընտանիքը:

Մանաւանդ շատ կ'աղօթէր. Աստուծոյ մտերմութեանը մէջ կը գտնէր մխիթարութիւն, քաջութիւն, եռանդ: Սրբոց ու նահատակաց վարքերը կարգացած ատենը, սիրտը կը բորբոքէր ու կը գոչէր. «Ո՛վ Տէր, տու՛ր որ ես ալ անոնց պէս ըլլամ»:


Տէր Կոմիտասի յատկութիւններն ու սրբութիւնը սիրցուցած էին զինքը Պոլսոյ ժողովուրդին՝ Հայոց, Յունաց, Լատինաց. Թուրքերն իսկ զայն կը յարգէին ու կը սիրէին: Աւա՛ղ, այս ժողովրդականութիւնը եղաւ հալածանքի առաջին շարժառիթը:

ՀԱԼԱԾԱՆՔԻ ՍԿԻԶԸ

Նախ Ս. Գէորգ եկեղեցւոյն քահանաներն նախանձեցան իրենց սրբակեաց պաշտօնակցին համբաւին վրայ և չարախօսութիւններով սկսան ժողովուրդը զրգռել անոր դէմ: Արդէն վերոյիշեալ շահատակութեանց չըջանն էր:

Անաչառ պատմութեան առջև ամենէն սև անուն ձգողներն են եփրէմ Ղափանցին՝ Էտիրնէի եպիսկոպոս և յետոյ Պոլսոյ պատրիարք (1701), Աւետիք եւ զոկիացին (1702—1703, 1704—1706), և Յովհաննէս Զմիւռնիացին՝ նախ իբր փոխանորդ Աւետիքին և յետոյ պատրիարք (1707): Իրենց նպատակներուն հասնելու համար մեծամեծ գուժարներու պէտք ունէին. հաւաքելու միջոցն էր սպառնալիքներու դիմել և մերժողները հալածել, բանտարկել, թիարան նետել թուրք վէզիրներու, միւֆթիներու միջոցով,

սա ամբաստանութեամբ թէ Քրանկ է եւ ուրիշներն ալ Քրանկ կ'ընէ : Բայց վարպետութեամբ ժողովուրդին առջև կը շողացնէին կրօնական նախանձախնդրութիւն, եռանդ հաւատքի անազարտ պահպանման : Ասոր համար է որ մասնաւորապէս կաթողիկոսներուն գէմ շատ բուռն հալածանքներ ըրին. ստիպել որ նշովին Ս. Լևոնն ու Քաղկեդոնը, այլեւ բարեպաշտական գրքեր, պատկեր ու խորան խորտակել իբր թէ պղծուած անոնց համբոյրներով եւայլն... Ի՞նչ



Երուսաղմ. Հայոց Ս. Յակոբ վանքը

սրտաճմլկ մանրամասնութիւններ կը պարունակէ 1704 Ապրիլ 4ին գրուած ձեռագիր պատմութիւն մը փարիզու Ազգային (Երանսական) Մատենադարանին մէջ պահուած (Arm. n^o 196 ըստ Մակլէրի ցուցակին) և որուն լուսանկարը ունինք : Վերջը գեռ ինչե՛ր եզան :

Մանաւանդ վառվռուն պետերը կը փնտռուէին. բարեբաղտաբար Խաչատուր վարդապետը կը պահուի, Մխիթար արքան վաճառականի հագուստով ծպտուած

կը փախչի Զմիւռնիա և յետոյ Յունաստան : Երանելի Տէր Կոմիտասն ալ նաւը մանելով կը քաշուի Երուսաղէմ ու կ'ապաստանի հայոց Ս. Յակոբ վանքը : Հոն ալ հանդիպեցաւ հալածանքի, որովհետև Զմիւռնիացի Յովհաննէս վարդապետին գէմ պաշտպանը կանգնած էր Ս. Լևոնի և առեւտուան Սրբ. Քահանայապետին : Բայց կ'երևակայեմ թէ որքան սիրալից արցունքներ թափած է Երանելին Յիսուսի Ս. Գերեզմանին առջև, Անոր նուիրելով քաշած նախասինքները :

Պոլիս խաղաղացած է կարծելով, Տէր Կոմիտաս 1703 ի Ապրիլ ամսուն Երուսաղէմէն Սամաթիա կը վերադառնայ : Պաշտօնակից քահանաներուն նախանձը շուտ արթնցաւ. վերսկսան հալածանքը, նոյն իսկ անդամ մը փորձեցին, բայց ի զուր, զինքը թուրուորել և սպաննել :

ՆԱԽԱԶԳԱՑՈՒՄՆԵՐ

Պահ մը կանգ առին հալածանքները, բանտարկեալները ազատուեցան, երբ Սուլթան Մուստաֆային և իր պաշտպան գազանաբարոյ Ֆէյզուլլահին հետ տապալեցաւ նաև Աւետիք. Կոմիտաս տղել տուաւ իր երկերը և կը քարոզէր համարձակ եռանդով : Բայց զինազաղարը կարճ տևեց և հալածանքը սաստկացաւ : Անգամ մը ինք ամիս պահուած կեցաւ Երանելին. թաքստոցը հասկնալով, կաշառքի շնորհիւ հրովարտակ հանել տուին և կաշկանդուած դատուորին առջև բերին : Կոմիտաս պատասխանեց. «Ես ազգաւ հայ եմ, իմ հարցս հաւատքը ունիմ. տէրութեան ալ հպատակ եմ և ահաւասիկ

հարկաթուղիներս » : Թ՛չնամիները ամօթահար մնացին և առերես հաշտուեցան :

Քիչ օրէն Չատիկը հասնելով ժողովուրդը խուսերամ կը վազէ Ս . Գէորգ եկեղեցին իր հովիւին քով . միւս քահանայից ընդդիմանալուն չանսալով կ'ստիպէ Երանելին Աւետարան կարգալու :

Բայց Աստուած զինքը հետզհետէ կը պատրաստէր նահատակութեան , նախազգացումներ աւելցնելով այս հալածանքներուն : Օր մը Պուրսա գտնուած պահուն , տեղւոյն առաջնորդը՝ Սուքիաս Եպիսկոպոս հացկերոյթ մը կուտայ Տէր Կոմիտասի ներկայութեամբ . իւրաքանչիւրին անուան պատշաճ տաղեր կ'երգէին . երբոր կարգը Կոմիտասին եկաւ , ամէնքը ի մի բերան և առանց առաջուց խորհրդակցած ըլլալու երգեցին մարտիրոսաց շարական մը : Ուրիշ անգամ մը տեսիլքի մէջ կը տեսնէ որ իր գլխուն վրայ կարմիր սրակ մը կը դրուի :

Գաւառներու մէջ կը շարունակուէր հալածանքը : Այդ ստեղծները լուր հասաւ թէ Սեփաստիոյ էջ կախազան հանուած էր Փրփրիկի Տ . Միքայէլ սրբակրօն քարոզիչը :

Երանելւոյն աղօթքներն ալ աւելի ջերմ կ'ըլլային ու կը խնդրէին մարտիրոսութիւնը :


ՉԵՐԲԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Ֆրանսական հռժկու դեսպան՝ Ֆէրիոլ մարքիզին միջամտութիւնը , Աւետիքը աքսորելն ու Ֆրանսա փոխադրելը չէին բաւած . ընդհակառակը առիթ պիտի ըլլային քաղաքական երևոյթ տալու ամբաստա-

նութեանց : 1707 Սեպտ . 26 ին պատրիարքական աթոռին վրայ բազմեցաւ Յովհաննէս Զմլւոնիացին , արդէն ծանօթ թէ Երուսաղէմէն թէ Պոլսոյ փոխանորդութեանն : Սև ցանկ մը պատրաստուած էր 175 անձերու : Եպարքոսին մօտեցաւ և ուղած գոյներովը ներկայացուց կացութիւնը . անորմէ իսկոյն հրաման հանել տուաւ ցանկին 40 ականաւոր մարդիկը ձերբակալելու . երեքշաբթի օր մըն էր 1707 ի նոյեմբեր 1 ին , (Նին տոմարով հոկտ . 21) : Այդ գիշերը , չորեքշաբթի լոյս տաւօտեան դէմ ժամը 3 ին զինուորներ քահանաներով , պատրիարքն ալ հետերնին , կուգան Կոմիտասի տունը . պատուհանէն Երանելին կը հարցնէ . Ո՞վ կը փնտռէք . — Տէր Կոմիտասը . — Ես եմ : Դուր կը կոտորեն , կը քաշկոտեն քահանան : Երանելւոյն եօթը տարեկան մանչ զաւակը դրան առջև կը վազէ լալով . Տէր հայր կը մխիթարէ իր զաւակը . « Որդեակս , մի՛ լար . ես քեզի Աստուծոյ յանձնեցի . կրնայ ըլլալ որ կրկին գամ քեզի տեսնեմ » : Ահնջի ապտակ մը կ'իջեցնէ Զմլւոնիացին Տէր Կոմիտասի երեսին ու երկու ակաւները կը կոտրէ , ըսելով . « Կարծե՞ս թէ դեռ տուն պիտի վերադառնաս » : Նախատելով կը տանին քահանայի շը տունը . ուտել լամելէ վերջ կուգան և ամէն կերպ զայն կ'անարգեն : Երանելին Քրիստոսի նման բերանը չէր բանար , հապա կ'աղօթէր իր հալածողներուն համար : Առաւօտուն զինքը գատաւորին տարին և յետոյ բանտարկեցին :

ԴԱՏԱՍՏԱՆ

Չորեքշաբթի ցերեկը Եպարքոսին ներկայացուցին ամբաստանութիւնները, որ ասոնք էին: Տ. Կոմիտասը ֆրանկացած է և ուրիշներն ալ ֆրանկ կընէ. լրտես և մասնիչ է տէրութեան. վնասակար է հայ ազգութեան: Եպարքոսը անձամբ հարցաքննեց և հասկցաւ Երանւոյն անմեղութիւնը. կրկին կրօնական խնդիր մէջտեղ բերաւ: Տ. Կոմիտաս քաջութեամբ և յտակօրէն կը պատասխանէր: Ներկայ քահանաներն ու ամբօխը պոռացին. վերցուր սա մարդը մէջտեղէն, արժանի է մահուան: Եպարքոսը զայն բանտ վերադարձուց: Միւֆթին վէզիրի: պատասխանեց թէ չէ օրէն կրօնքի համար մահուան գատապարտել: Ճարահատ վէզիրը Երանելին Կալաթայի մօլլային խրկեց. հոն ալ այս նոր պատճառը տուին թէ խլամայած հայերը քրիստոնեայ երկիրներ կը խրկէ: Այս ալ հասկցաւ Կոմիտասի անմեղութիւնը և ըսաւ. «Անմեղ եմ այս մարդուն արիւնէն, գրչէս արիւն կը հոսի. ձեր վրայ թող ի՞նչայ այս արիւնը»: Ամբօխը գոչեց. «Թող ի՞նչայ մեր և մեր զաւակաց վրայ»: Մօլլայի: թուրութիւնը տեսնելով մեծ գուժար մը շորացուցին անոր աչքին: Մօլլան գրեց մահալճիւրը (հինգշաբթի 3 Նոյ.): Բանտ վերադառնալուն պէս Երանելին ծունկի եկած պաղատանօք կը խնդրէ որ Յիսուս իրեն ոյժ տայ չարչարանաց բաժակը ըմպելու. բանտարկեալ քահանայ ընկերօջը կը խոստովանի իր բոլոր մեղքերը և կ'ստանայ Ս. Թոշակը



Երանելի Տ. Կոմիտաս դատուորին առջև
(ժամանակին զգեստով, նամասակութեան արիւն նկարուած)

զոր անշուշտ գրպանը պահած տարած էր միւս քահանանս. կը քաջալերէ իր ընկերները որոնց, աւա՛ղ, հեծամասնութիւնը այդ ատեն ուրացաւ հաւատքը և թրքացաւ, թէպէտ վերջը ազալխարանք ըրաւ: Կոմիտաս շաբաթ օրը (5 Նոյ. 1707), անդամ մը ևս Եպարքոսին սոցիւ հարցաքննուելէ և հաւատքը քաջաբար դաւանելէ վերջ, կը տարուի Պայաղխի մզկիթին մօտ, Բարմազ-Պարուի հրապարակը: Ճամբան դահճապետին և ծանօթներու կողմանէ կ'առաջարկուի իրեն գոնէ առերևոյթս իսլամութիւն ընդունիլ և ազատիլ. կը մերժէ. ազօթելով կը հասնի որոշուած տեղը. ձեռքերը կապուած էին, ստքովը խաչի նշան մը կ'ընէ գետինը ու կը ծնրագրէ. Հաւատամքը կէս ըրած էր, երբ սուրը չողաց զլխուն վրայ. վարդագոյն արիւնը ներկեց գետինը:

ՆԱՀԱՏԱԿ

Տէրն իսկոյն վաւերացուց Կոմիտասի նահատակ մեռնիլը. անուշ բուրում մը տարածուեցաւ գլխատման վայրը. անջատուած գլուխը կը կրկնէր՝ փառք Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. երեք ամիսէ ի վեր չորրորդ երկինքը կ'ամպտէր ընդհուպ և երեք օր տեւական կ'անձրեւէր, սակայն առանց ոտոգելու բացը ձգուած Երանելոյն մարմինը. իրիկունը լոյս իջաւ մարմնոյն վրայ, նոյնպէս թաղման օրը: Գլխատման ներկայ բազմութիւնը՝ ամէն ազգէ և կրօնքէ, արտասոււթոր քաջուեցաւ այդ վայրէն. քանինք թաշկինակներն թաթախած էին Երանելոյն արեանը մէջ, լաթերէն ու մագերէն կտորներ առած էին. իրենց համար անտա-

րակոյս էր անոր մարտիրոս ըլլալը հաւատքի սիրոյն:

Երրորդ օրը՝ երկուշաբթի, Եպարքոսին արտօնութեամբ, նոյնպէս անխտիր և մազմաթիւ ամբոխ մը, Յոյն բարձրատիճան կզերով, մարմինը կ'առնեն, անցնելով Գուժ-Պարուէն, Սամաթիայէն, փառաւոր շքով կը տանին կ'ամիտփեն զայն Պալըքլի հայոց գերեզմանատունը, Կոմիտասի ընտանեկան շիրմին մէջ: Ուխտատեղի եղաւ իր դամբարանը և սակրտիքը պաշտօնապէս հանուելով, 1922 Գեղտեհրեր 15ին ղեակղուեցան Բերայի Ս. Աստուածածնայ մկրտարանը, Արհի. Նաղլեան Գերապայճառի Առաքելական Այցելուի պաշտօնախարութեան օրով և անոր հրամանով:

Գլխատման վաղորդայնին, եղելութեանը իմացածին պէս, Կղեմնոս ԺԱ. Սրբ. Պապը հրահանգներ կը խրկէր իր Պոլսոյ նուիրակին և ֆրանսական գեսպանին որ մանրամասն տեղեկութիւններ հաւաքեն: Սակայն Պիոս ԺԱ. Բահանայապետին վերապահուած էր — ազգիս այլապէս տխուր մէկ չըջանին — մխիթարութիւնը Երանելի հռչակելու Տ. Կոմիտասը, այս առթիւ այգքան գորով ցուցնելու հայութեան յաչս հանուր աշխարհի, ներկայ տարուոյս Ապրիլ 21 ի և Մայիս 2 ի ճատերուն մէջ, և վերջապէս Յունիս 23 ին, գոհաբանական շքեղ հանդէսը կատարելու Ս. Պետրոսի մէջ. ի ներկայութեան Գերեզմանիկ Թերզեան Ս. Պատրիարքի, Պետութեանց գեսպաններու և անհամար ժողովուրդի:

« Փառք եւ պատիւ սիրելի Հայութեան . . . »:

ՎԵՐՉԱՐԱՆ

Վերջարանս թող ըլլայ խօսք մը հայրենակից-ներուս, և խօսք մը Երանելւոյն:

Հայրենակիցներ, ձեր ամենուզ պատիւն է Տէր Կոմիտասը, ինչ որ ալ եղած ըլլան անցեալին մէջ, այս խնդրոյ մասին, մի քանի կրքոտ անձերու վարմունքը և դիտումնաւոր շփոթութիւնը Կոնկի եւ Ազգութեան: Ժամանակին հայրենիքը աղատող չքնադիկ կոյս մը, թշնամի Անդրկիացիին ստիպման տակ, ծախուած մի քանի Փրանսացի եկեղեցականներ խարոյկի դատապարտեցին. բայց հիմա ամբողջ Փրանսայի հետ նոյն ինքն անդրկական Կառավարութիւնն ու Ազգը կը պատուեն Օրլէանի փրկարար և Անդրկիացի վտարող Սրբուհի Ժան տ'Արքը: Երբա. գեսպանը (Sir William Tyrrell) պաշտօնապէս ներկայ էր Երզ հարիւրամեակի տօներուն 1929 Մայիս 8 ին: Նոյնպէս անխտիր ամէն հայ պարտի փասաւորել Երանելի Տէր Կոմիտասը:

Եւ դու'ն, ո'վ Երանելի, օգնութեա'ն հասիր ցրուած ու ինկած խեղճ հայ ազգիդ. փրկէ՛ ազգիդ բեկորներուն կեանքն ու հաւատքը: Սրտիս խորէն կ'աղաչեմ քեզի. ազատէ՛ կաշկանդումէ Էջմիածինը, փայլեցու՛ր ցմիշտ Վենետիկն ու Վիէննան, ծաղկեցու՛ր Զմմառն ու Սև լեռը, երուսաղէմն ու Սուրբան, պահէ՛ պահպանէ՛ Հայ Եկեղեցւոյ Նուիրապետութիւնը: Ո'վ Երանելի, անուշիկ ձայնով մի՛ դադրիր կրկնելէ.

Ամենասուրբ Երուդութիւն,
Տու՛ր աշխարհիս խաղաղութիւն.
Ազգիս հայոց սէր միութիւն.
Տէր ողորմես, Տէր ողորմես:

Տ Ա Պ Ա Ն Ա Գ Ի Բ

Տ Է Ր Կ Ո Մ Ի Տ Ա Ս Ի

Տապան տենչալի առն բեմական,
Երեցու մեծի՛ տոնմին Գե. օմիւր ճեան,
Քաղաքաւ բնիկ լինին բիւզանդեան
Կոմիտաս արգոյ անուն վարսամեան:
Հասակ ուզարբերձ՝ զիմօք զուարթուն
Լեզուաւ գերապանձ՝ մրաօք իմաստուն
Տաղրս յօրինեաց տողիւ փաղփաղուն
Կոմիտաս արգոյ բանաստեղծ ներհուն:
Անրագիւտ վարուց մարմնով վերբերիչ
Մըկըրակալ ի խաչ բամակին արբիչ
Զման իւր արեամբ յառաջմէ պատմիչ
Կոմիտաս արգոյ ախոյեան վանիչ:
Վասըն հաւատոյ մասնեցաւ պետաց
Կատապարտեցաւ յիւր մահապարտաց.
Զարեան իւր ծորան ի վրձոնին խնդրեաց:
Կոմիտաս արգոյ՝ քաւիչ լուսազգեաց:
Ի Պարմախափուն առ Պաշաղխաւ
Դեմեարեայ տօնին գըլուխ իւր հատաւ
Երկուշարթի այս տապան եղաւ
Կոմիտաս արգոյ՝ վրկայ հըռչակաւ:
Յուցակք հրրաշնց բաղմայան թուով
Զորոյ վրկայէ ուխտաւորաց ծով.
Հասեալ հանապաղ բզարբոյն չիւրմով
Կոմիտաս արգոյ՝ վրկայ մեծագով:
Եղեւ կատարումն յամին Քրիստոսի
Հաղար եօթնհարիւր՝ եօթներորդի
Զուխտ եկացն բնկալ բնդ քոյզ տաղորդի
Կոմիտաս վրկայ լուսոյն նախորդի:
Թիւն հայոց էր ձԱՌԵԼԻ
Քրտան և հինգ հոկտեմբերի:

« Ազգային գրադարաւ



NL0173552

1-0



Երանելոյն Կոմիսսայ եւ բիւրաւոր նահասակաց
արիւնովր սոսոցուած Հայուքիւնր,
վերսին ծաղկեցու՛ր, ո՛վ Տէր :

